

կը վազէ , քիչ մը շնրժմունք որ ընէ՝ սիրտը ետ կուգայ . ոտքի վրայ չի կրնար կենալ , ու ոտք ալ ելէ նէ՝ հաւասարակշռութիւնը շուտ մը կը կորսնցրնէ , ծանրութեամբը գետին կ'իյնայ , ոչ կ'ուզէ ոտք ելել և ոչ ալ կրնայ :

Ենա ասանկ կ'ըլլայ գինով և ոգելց ըմալելքներով ինքզինքը կորսնցուցած ու անբան դարձած մարդը , ուրիշներուն ծիծաղելի և ինքն իրեն նախատինք :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Տեսաբանացոյց գործի :

ՏԵՍԱՐԱՆԱՑՈՅՑ գործին ամէնացոյց՝ ըսուած գործւոյն տեսակ մընէ , որոյ արգասիքը աւելի ընդօրինակութեան կանոններէն և պայծառ լուսաւորութենէ մը աւաջ կուգան , քան թէ ոսպնաձեներէն : Ալցուցընէ այլ և այլ բնական կամ արուեստական երեելի տեսարաններ , ինչպէս ջրվէժ , ծառազարդ Ճեմելիք , զարմանալի շէնքեր , հրամանակ չտեսաւահանգիստներ , և այն : Դիտովը կը կենայ պլտիկ պատուհանի մը ետև ացքը վրան դրած , և այս պատուհանը հաստատուած է սենեկին տախտակամած պատին վրայ՝ որ սեներկած պիտի ըլլայ , իսկ սենեակը պէտք չէ որ շատ լուսաւոր ըլլայ : Ոչէ որ գործին յարմար գիրքով զրուի , անանկ կը զուարձացընէ տեսնովը որ կարծես թէ բուն տեսարանը դիմացդ է : Տեսարանացոյցը կատարելագոյն ընելու համար հարկաւոր են առ դիտովութիւններս . առ . Տեսարանին պատկերը շինուած պիտի ըլլայ ընդօրինակութեան կամաններով , ու ամէն թերաւուեր դոյներով , և որչափ ընտիր ըլլայ քաշուածքը , այնչափ աւելի աղէկ կ'երեայ գործւոյն մէջ : Ե . Պատ պատշաճի լու-

սաւորուի արեւու կամ ցորեկուան պայծառ լուսովը . բայց պէտք է զգուշանալ որ չըլլայ թէ լուսաւորող լցար զարնէ ուղղակի գիտողին աչքին , հապա տեսարանն ցոլացածը . դ . Պատուհանը որուն վրայ դիտողը աչքը բռնած է , պիտի ըլլայ տեսութեան կէտին վրայ , որոյ ուղղութեամբը քաշած է նկարիչը զառարկաները , վասն զի այս դիրքով կը տեսնայ քաշուած առարկաները այն տեսաբանական անկեամբ , ինչ անկեամբ որ կը տեսնար բուն առարկաները՝ թէ որ անոնց մօտ երթալու ըլլար : դ . Ենապէս կամոնաւորուած պիտի ըլլայ տեսութեան չափը , որ պատկերին շրջանակը չտեսնուի , հապա միայն առարկայէն եկած ճառագայթները ընդունի :

Տեղը կամ սենեակը , որոյ մէջ որ այս երեսոյթները կը ցուցուին , բաժնուած է շիտակ տախտակամած պատով մը , որոյ գիտողներուն կողմը եղած երեսը սեներկուած է , իսկ մէկալ կողմը Ճերմակ , կամ Ճերմակ թղթով պատուած , ու այս Ճերմակ կողմը անանկ պէտք է գնել՝ որ դրսի պատուհաններէն ընդունած լցուցողացընէնկարուած պատկերին վրայ , որ իր բնական դիրքին յարմար յենարանի մը կոթնած է : Եյս տախտակիս վրայ կը շինուի կը կամ քառակուսի՝ իրեքէն ինչուան չորս բթացափ մեծութեամբ ծակ մը , և այս ծակին մէջ կը հաստատուի այնչափ երկայն խողովակի մը ներսը սեներու որ կարենայ բովանդակել իր մէջը պատկերին ամբողջ մեծութիւնը , զոր այնպիսի դիրքով պէտք է կեցընել խողովակին դիմացը , որ մէշտ անխախտ մնայ նկարչին ընտրած տեսութեան կէտին վրայ : Ալ զրուի այս խողովակիս բերանը ոսպնածէ մը , որոյ վառարանին երկայնութիւնը պիտի ըլլայ 18^{էն} ինչուան 24 բթացափ , անանկ յարմարցընելով այս ոսպնածներ՝ որ միշտ պատկերը ոսպնածնեին վառարանին վրայ իյնայ : Եյս ոսպնածներ լուսոյ ճառագայթները ժողվելով խիստ առատութեամբ կ'ուղղէ աչքին բիբերուն , ու ասանկավ կ'աւելցընէ

նկարուած պատկերին պայծառութիւնը , ու միանգամայն աներեցիթ կ'ըսէ դիտողին աչքէն զթուղթը՝ որոյ վրայ քաշուած է առարկաներուն պատկերը , և առարկաները կ'երենան իրենց բնական մեծութեամբը :

Այս կերպով կընայ սենեկին տախտակամած պատին վրայ փոխանակ մէկ հատի այլ և այլ պատուհաններ շնորհարու մօտիկ , ու զանազան առարկաներ ցուցընել , որով տեսնողները քիչ աշխատութեամբ կընան ետեւէ ետեւ տեսնել լուսայի կամ լի եսուվի հրարուղին մը , իջամիզ գետին վազուածքը , իիպերիոյ սառնամանիքը , իրնոյի և Դանուբի գեղեցիկ ու զուարձալի տեղուանքը , և ուրիշ զանազան բնութեան տեսարաններ :

Հ . Մ . Ս Պ Ֆ .

ՕՌՈՒՆ ճանապահութան ռասունուին :

Պարբեր և Պիտիոյ անունով Փարիզու գող զիացի ուսումնականներն անցեալները ուզեր էին օդապարիկ գնուով մթնոլորտին մէջ բարձրանալ , և ընափի գործիքներով մթնոլորտին մինչեւ հիմոյ անծանօթ մնացած երեսյթները քննել : Իրենց միաքն էր երկրիս երեսէն և հազար միթը բարձրանալ և գիտաւորապէս դիտել թէ ինչ օրինաք օդուն բարեխաննութիւնը կը նուազի քանի որ մարդ մթնոլորտին մէջ կը բարձրանայ , ինչ օրինաք օդուն խոնաւութիւնը կը նուազի , խոնաւալ թէ մթնոլորտին բաղադրութիւնը ամէն կողմն ալ նոյնպէս է , այլ և այլ բարձրութեամբ օդուն մէջի ածխային թթուուալը կշռել , աեսնել թէ արեգական ճառագայթիցը մթնոլորտի վերնագաւառներուն մէջ ունեցած ջերմացուցիչ ազդեցութիւնը երկրիս վրայ ունեցած ազգեցութեանցը հետինչպէս կը համեմատին , քննել թէ ամսիերէն ցւացած լցուը բեեւ ռականացեալ է թէ չէ , և այլն : Այսպիսի երեւել ճանապարհորդնութեան մը հարկաւոր եղած ամէն գործիքներն հետեւենին առեր էին . ինչպէս են աղեկ ջերմացափներ , և ամենազգայուն աստիճանեալ ծանրացափներ , որով օդուն մէջ դիտողութիւնը ընելու առեն ինչ բարձրութեան մէջ ըլլալնին իմանան . բայց դժբաղդութեամբ օգը գէշ ըլլալուն այս ճամփորդութիւնն ալ կիսկատար եղաւ , և մոփերնին զրած դիտութիւնները ինչպէս որ պէտք է ջլ կրցան ընել : Անոր համար մօտերանորէն ձեռք զարկին այս ճանապարհորդութեանս և առաջն անգամէն աւելի յաջողեցան , և այս է իրենց ճանապարհորդութեան համառատութիւնը՝ որն որ դիտութեանց ճամապահին մէջ կարդացուեցաւ :

Չուեցին ժամ 4 րոպէ 3 : — Գունաը սկսաւ կամաց կամաց բարձրանալ գէպի ՚ի արեւելք ուզ զւլով :

Գնաւէն իիք թափելով այնչափ բարձրացաւ որ բարակ մշուշի մը մէջ մուա :

4 ⁴ . 6 ⁰	հասոն	750	մէդր բարձրութիւն :
4 . 8	—	999	մ . "
4 . 9	—	1,244	մ . "
4 . 11	—	1,484	մ . "

Այս վոյցինիս ուժով հով մը ելաւ , և ամպէ ըս սկսան գէպի ՚ի ֆարիզու վրայ ուղղիլ :

4⁴ 14⁰ ծանրացափը 9 աստիճան կը ցըցունէր . և իրենք 2,013 մէդր բարձրացեր էին :

4⁴ 15⁰ բարձրութիւննին 2,570 մէդր էր :

4⁴ 20⁰ ջերմացափը 0,5 , բարձրութիւննին 3,752 մէդր էր :

4⁴ 23⁰ ջերմացափը 9⁰ զրոյէն վար , բարձրութիւննին 5,122 մէդր էր :

Այս միջոցիս գունաը կեցուցին , որուն վարի կողմը պատիկ մը պատաեր էր . չորս գինին բոլոր մանարտիկ սառուցք էին , որ ձևոքի թզթերնուն վրայ իյնալով ձայն կը հանէին : Հոս հետաքրքրական երեսյթ մըն ալ տեսան : Երբոր կարգ կարգ վրայէ վրայ գիզուած ամպէրու մէջ էին , որոնց թանձրութիւնը 5000 մէդր կը կարծեն , մի և նոյն ժամանակին թէ վերէն և թէ վարէն արեւ տեսեր են որ տեգոյն ու ճառագայթ շունի եղեր , գրեթէ նոյն հեռաւորութեամբ , ամեննին իրեն պատերը ցոլացած , այս երեսյթս զրեթէ տասը վայրէնին չափ տեսեր են :

Նորէն իիք թափելով դարձեալ սկսաւ գունաը բարձրանալ . բայց ջերմացափը շուտով մը մինչ 23⁰ իջաւ 0էն վար :

Ժամ 4 ր 32 , ամպէրը ձև վրուեցան ու կապոյաւ երկնիկն երեցու : Արսկոյի բնէւադէրէր 1 գործիքով լցուը բեեւ ռականացեալ աեսան , որ ամպէրուն վրայ ցին տեսած :

Դարձեալ բարձրանալով ինչուան 7,004 մէդր ելան . բայց հոս կանկ առին , վասն զի շատ երագ էր շարժուամբ . ուզեցին հետեւնին տաւած ապա կէ գնատակները օդով լցուունէլ , բայց անոնցմէ մէ կուն խողովակը կոտրեցու : Ժամ 4 , ր 50 ջերմացափը 37⁰ էն աւելի կը ցըցունէր 0էն վար : Ան ատեն սկսան իջնալ , բայց յականայս . Ժամ 5 , ր 2 բարձրութիւննին 4,503 մէդր էր , ջերմացափը 9⁰ կը ցըցունէր 0էն վար . 2,695 մէդր բարձրութեան ջերմացափը 0 գտան :

Վերջապէս ջերմացափը + 2 ցըցուց և ժամ 5 , ր 30 իիք օլուուած աեղն իջան , որ Փարիզէն 69 հազարամեդր հէռուէ է : Ասկէ Սդրասպուրէ գնացին որպէս զի անկէ երկթէ ճամբառ Փարիզ հանէն . բայց Սդրասպուրէ հանէնելու ճամբառները գէշ ըլլալով , մին ինկաւ , կառաքը՝ սրուն մէջն էին օդապարիկ գունան ու գործիքները , քիչ մնաց պիտի շջէր , որով գործիքներէն շատը կոտրեցան . վերջապէս Փարիզ հասան , և մնացած գործիքներով . ճամբառնագ Ալլիքերէնի անումանը 2 ցըցունող ջերմացափով իմացան որ մինչև 39⁰ ցուրտ ունեցէր էն եղեր , որ ասկէ 1⁰ աւելի ցրառութեամբ սոդիկը կը սասի :